

Տնունդը: Հին դարերու շեշտուած անհա-  
ւասարութենէն շատ բան փոխուած է այ-  
սօր: Շեշտուած անհասարակութեան դէմ  
կռիւն է սր կը վարէ քաղաքակրթութիւնը,  
ի հարստ հասարականութեան:

Եսի զօրութեան, եսի ուժին դէմ կռիւ  
միշտ տեղի ունեցած է, բայց այդ  
կռիւը ուզած են շեշտել կրօնները և ըն-  
կերվարութիւնը: Մասնաւորաբար անոնք  
են սր կ'աշխատին եսի ուժը հուազագոյն  
ստորճանի իջեցնել, ինչ սր կը հշտնակէ

հասարականութիւնը իր բարձրագոյն զօ-  
րութեան հասցնել:

Հասարականութիւնը շատ զօրաւոր  
թշտամի մը սնի, եսը. բայց հետզհետէ  
կասարելազործուող կառավարական մե-  
քնակննութիւնը միջոցներ կը գտնէ կա-  
րելի ներդաշնակութիւնը ստեղծելու հա-  
մար անոնց միջև:

ԳՐԻԳՈՐ ՂՕՆՋԷԿԻԷԼԵԱՆ

Փարիզ

(Վերջը յաջորդ թիւով)

Ա Ռ Ա Ջ Ի Ն Ս Է Ր Ը

Ու դրախի ցանկապատէն դուրս կանգնած,  
Լոյսի պէս մերկ, դողահար,  
Լացին անոնք, հառաչեցին ընդ երկար.  
Ու սեբեւով արեցին  
Արցունքն իրենց առաջին:  
Ազամ դիտեց, նորագգած երկիւղով,  
Այդ վարդապատ ցանկէն ներս,  
Դիտեց շուրջ և երկինքը, ծովի պէս,  
Ու բարկացած ու անբաւ  
Տեր կրկին շեռաւ:

«Ես»,  
«Անհեացեր է Ասուած,  
«Արդէն մինակ եմ ահա,»  
Ըսաւ Ազամ,  
Ու իր ձեռքը անոր ձեռքին երկարեց:  
«Եկ'ուր:»  
— Բայց ո՛ւր,  
Հարցուց եւան դեռ յայկան:

«Մեր ետեւ Ան վակեց դուրս դրախիսին  
«Ու մեզ համար ամէն բան  
«Դեռ մընու է, դեռ երազ է հայլ մ'անդին:»

Ազամ, գրկաբաց —  
«Ես սեր մ'ունիմ աւելին պէս ամէն օր  
«Ամէն մընու է փարատու.  
«Ես սեր մ'ունիմ  
«Երկրին պէս երիսասարգ, ա՛յնքան նոր,  
«Ու հասեր է  
«Նրման  
«Այն մեր կեանք պրտուղին:  
«Կր փրցնեմ' սրտիս ծառէն  
«Եւ արքնեմով քեզի կուտամ  
«Իբրեւ աշխարհ, իբրեւ տուն:

Եւան, շեկնոս, ժպտեցաւ,  
Նախամարդու գրկին մեջ  
Արդէն դրախսն իսկ մտցաւ:

Պոսթըն ԼՈՒԹՅԻ ՄԻՆԱՍ